

ՀՈՆ ՈՒՐ ԿԱՐՔ ԿԱՅ՝ ԵԼՔ ԿԱՅ

Posted on February 14, 2019 by Keghart



Category: [Opinions](#)



(WHERE THERE IS A WILL, THERE IS A WAY)

Մեր Պարզեւ Դաւիթեան, Լուսաբաց, 16 Փետրուար 2019



Առաջնորդութիւն Հայոց Գանատայի 29 յունուար 2019 թուակիր յայտարարութիւնը թորոնթոհայութեան արդար հետաքրքրութեան վերջ դրաւ՝ տեղեկացնելով, թէ «Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Գանատահայոց Թեմը ի գործ դրաւ իր իրաւունքը՝ գնելու ... Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան շէնքը»: Նոյն յայտարարութիւնը կը խոստանար գնումը ամբողջացնելու ծրագիրը յաջողցնել մինչեւ 28 փետրուար 2019 եւ մանրամասնութիւնները փոխանցել եկեղեցւոյ տրատու անդամներուն՝ այդ թուականէն առաջ գումարուելիք ընդհանուր անդամական ժողովի մը ընթացքին: Այդ ժողովէն առաջ իսկ շշուկներէ իմացուեցաւ, թէ մի քանի մեծահարուստներ շէնքի «աժան գինէն օգտուիլ ուզելով» ապահոված էին իրենց միջեւ ութուկէս միլիոն (\$8.5M) գումարը, որպէսզի եկեղեցին կամ առաջնորդարանը ի գործ դնէր «կառոյցը գնելու իր առաջին իրաւունքը»:

(WHERE THERE IS A WILL, THERE IS A WAY)

Մեր Պարզեւ Դաւիթեան, Լուսաբաց, 16 Փետրուար 2019



Առաջնորդութիւն Հայոց Գանատայի 29 յունուար 2019 թուակիր յայտարարութիւնը թորոնթոհայութեան արդար հետաքրքրութեան վերջ դրաւ՝ տեղեկացնելով, թէ «Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Գանատահայոց Թեմը ի գործ դրաւ իր իրաւունքը՝ գնելու ... Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան շէնքը»: Նոյն յայտարարութիւնը կը խոստանար գնումը ամբողջացնելու ծրագիրը յաջողցնել մինչեւ 28 փետրուար 2019 եւ մանրամասնութիւնները փոխանցել եկեղեցւոյ տրատու անդամներուն՝ այդ թուականէն առաջ գումարուելիք ընդհանուր անդամական ժողովի մը ընթացքին: Այդ ժողովէն առաջ իսկ շշուկներէ իմացուեցաւ, թէ մի քանի մեծահարուստներ շէնքի «աժան գինէն օգտուիլ ուզելով» ապահոված էին իրենց միջեւ ութուկէս միլիոն (\$8.5M) գումարը, որպէսզի եկեղեցին կամ առաջնորդարանը ի գործ դնէր «կառոյցը գնելու իր առաջին իրաւունքը»:

Ազգային կալուածի մը պահպանման դրական երեւոյթը անտարակոյս որ կը գոհացնէ բոլորս եւ գնահատանքի արժանի կը դարձնէ ամէն ինչ որ կատարուեցաւ՝ յաջողութեամբ պսակելու համայնքային կարելոր այդ գործողութիւնը: Հարցականի տակ կը մնայ սակայն, թէ ո՞վ կամ որո՞նք պիտի օգտուին համայնքին ի նպաստ նկատուող այդ գնումէն:

Այս ամսաթերթի էջերուն վրայ «Ձայն մը անապատին մէջ» վերնագրով նոյեմբեր 2018-

ին երեւցած յօդուածի մը մէջ խօսած էինք մեր համայնքը ծերանոցով մը օժտելու կարելորութեան մասին: Այն ատեն ամէն կողմէ ձայներ բարձրացան, թէ շրջանի zoning-ը չի ներեր, որ այդպիսի ծրագիր մը յաջողի: Ամբողջ համայնքի մը պահանջքին ծանրութեան տակ՝ կը խորհինք, որ տեղի պիտի տան համայնքային պետքերուն անսալ գիտցող եւ զանոնք գոհացնելու տրամադրութեամբ գործող այս երկրի իմաստուն մարդիկը:

Գործի մղենք մեր ազգային ձեռնարկներուն առաջին շարքերուն վրայ նստող եւ քուէարկող ձայներու ծարաւ քաղաքապետն ու քաղաքապետական խորհուղի շրջանի անդամները՝ յաջողցնելու նման ծրագիր մը: Հայ Կեդրոնի շրջանակը Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ քահանային հետ ունեցած իր ջերմ ու սիրալիր յարաբերութիւնները թող արժեւորէ՝ մեր համայնքի ամբողջական ուժով դիմում ներկայացնելու այդ ծրագրի յաջողութիւնը իրագործելու համար: Եւ բոլոր անոնք, որոնք պիտի շարունակեն zoning-ը պատճառաբանել, մեր անձնական փորձառութեամբ կ'ուզենք հոս նշել, թէ մեր բարեկամ փաստաբաններէն մէկը անցեալին, իր մտքին եւ համայնքին օգնութեամբ, կրցաւ յաջողցնել շատ մը ուրիշներէ անկարելի նկատուող շէնքի մը շինարարութիւնը Թորոնթոյի Bathurst եւ Glencairn խաչմերուկին վրայ՝ չորս բնակարաններու մէջէն անցնող ճամբայ մը չեղեալ նկատելու որոշումը առնել տալով քաղաքապետութեան կողմէ: Ու վստահաբար մեծահարուստները, որոնք ութուկէս միլիոնի մեծ գումարը ապահովեցին, այդ ըրին ոչ թէ որպէս նուիրատուութիւն, այլ համայնքին օգտակարութիւն մը ըրած ըլլալու տրամադրութեամբ՝ առանց վնասելու սակայն իրենց շահերուն:

Մեր բարեկամներէն տոքթ. Տիգրան Աբրահամեան, որ Keghart.com կայքով յաճախ անդրադարձած էր ՀԲԸՄ-ի շէնքի առուծախի նիւթին, «Լուսաբաց»-ի շրջանակին առջեւ տրուած զեկոյցով մը անդրադարձաւ, որ իր մասնագիտութեան բերումով ծանօթ է, թէ որքա՛ն շահաբեր է ծերանոց մը վարելու գործը՝ նկատի առնելով պետական առատ նպաստները, որոնք կ'ըլլան ծերանոց վարող այդ տեսակի հաստատութիւններուն: Նոյն այդ զեկոյցին ընթացքին, իր ուսումնասիրութիւններով գնահատանքի արժանի պրն. Սարգիս Եագուպեան, որ ՀԲԸՄ-ի շէնքի առուծախի հարցին մեծ հետաքրքրութեամբ կը հետեւէր, մեզի ներկայացուց մասնագիտական մակարդակով կատարած ծերանոց մը վարելու մասին իր լուրջ ուսումնասիրութիւնը: Այս գոյգ ազգայիններէն կարելի է շատ բան գիտնալ ծերանոց մը հիմնելու կարելիութիւններուն մասին, եթէ գումարը ապահովող մեծահարուստները իրենց կատարած ազգային օժանդակութեան գործին մէջ ուզեն տեսնել նաեւ շահաբեր շահագործութիւն (investment) մը իրականացնելու կարելիութիւնները:

«Հոն ուր կամք կայ՝ ելք կայ» մեր վերնագրով ուզեցինք շեշտել, թէ կարելի է յաղթահարել դժուարութիւններ, երբ կամքը կը ծառայեցնենք հասնելու մեր նպատակին: Քանի մը ամիս առաջ երբ ծանուցուեցաւ ՀԲԸՄ-ի շէնքի ծախուելուն մասին, ո՞վ կը հաւատար, որ քանի մը ամիսէն (մինչեւ 29 յունուար 2019-ի վերջնաժամկետը) ութուկէս միլիոնի մեծ

գումարը կարելի էր ապահովել: Հոս կ'արժէ յիշել, թէ հարցի քննարկման առաջին ժողովին մեծագոյն ներդրումը որ առաջարկուած էր այդ գումարը ապահովելու համար՝ եղած էր հնչակեաններու Նոր Սերունդ Մշակութային Միութեան կողմէ, որ յանձնառու եղած էր մէկ միլիոն տոլարի պարտաւորութեամբ մասնակցիլ դրամահաւաքին՝ փոխան կառոյցի որոշակի օգտագործման: Վերջնաժամկետի թուականին օրը ծանուցուած ուրախ լուրը Գանատայի թեմին կողմէ՝ մեզի կը հաւատացնէ, որ մեծ դժուարութիւններ յաղթահարելով եղած է գնումը յաջողցնելու յանձնախումբին գնահատելի գործը:

Անգամ մը եւս բարձրացնելով ձայն մը անապատին մէջ եւ յիշեցնելով, որ հոն ուր կամք կայ՝ հոն ելք եւս կայ, համայնքի պատասխանատուներուն կը յանձնարարենք աշխատիլ ՄԻԱՍՆԱԿԱՆՕՐԵՆ՝ Թորոնթոյի մէջ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԵՐԱՆՈՑ մը ունենալու համար:

Eleventh-Hour Diocese Plan to Purchase AGBU Centre



IMPORTANT ANNOUNCEMENT

We are very pleased to announce, that on Tuesday, January 29th, 2019, the Armenian Holy Apostolic Church Canadian Diocese exercised its right of first refusal to purchase the Armenian General Benevolent Union (AGBU) property at 930 Progress Avenue, Scarborough, ON.

On November 11, 2018, a special membership meeting of the Holy Trinity Armenian Church (HTAC), was held under the auspices of His Grace Bishop Abgar Hovakimyan, Primate. The meeting mandated a committee appointed by the Parish Council "with regards to the Purchase and Sale Agreement between AGBU Armen Ontario and Centennial College for the AGBU property... to secure the necessary funds, and exercise, by January 2019, its first right of refusal to purchase the property by January 29, 2019."

The mandated committee members, headed by Rev. Archpriest Fr. Zareh Zargarian, Vicar of the Diocese and Parish Priest of HTAC, are Ohan Ohanessian, Chairman Diocesan Council, Rosine Imasdounian, Chairlady Parish Council, Jack Stepanian, Chairman Board of Trustees and past Chairman of the Diocesan Council, and Ara Boyajian, past Chairman of the Diocesan Council and HTAC Construction Committee.

Based on extensive work, on January 23, 2019 the Committee presented its final findings and recommendations to the Parish Council and HTAC Delegates, the Diocesan Council and the Diocesan Board of Trustees, and obtained unanimous approval from all mentioned bodies and the direction to proceed and present its findings to the HTAC special membership meeting.

The committee is pursuing all pending tasks to complete the purchase transaction no later than February 28, 2019, and details will be provided at the dues paying members' special meeting that will be convened soon.

DIOCESAN COUNCIL, Armenian Holy Apostolic Church Diocese of Canada
PARISH COUNCIL, Holy Trinity Armenian Church
BOARD OF TRUSTESS, Armenian Holy Apostolic Church Diocese of Canada

JANUARY 29, 2019 - TORONTO

ԿԱՐԵՒՈՐ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ուրախ ենք յայտարարելու, որ Երեքշաբթի, Յունուար 29, 2019-ին, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Գանատահայոց Թեմը ի գործ դրաւ իր իրաւունքը՝ գնելու 930 Progress Avenue, Scarborough, ON-ի վրայ գտնուող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ)-ի շէնքը:

Նոյեմբեր 11, 2018-ի Ս. Երրորդութիւն Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Ընդհանուր Անդամական յատուկ ժողովը գումարուեցաւ հովանաւորութեամբ՝ Գանատահայոց Թեմի Առաջնորդ, Գերշ. Տէր Աբգար Եպս. Յովակիմեանի: Սոյն ժողովը յանձնառու դարձուց Ծխական Խորհուրդի կողմէ նշանակուած յանձնախումբը, «ՀԲԸՄ Արմէն Օնթարիոյի եւ Centennial College-ի միջեւ առ ու ծախի համաձայնութեան գծով ապահովելու պէտք եղած գումարը եւ մինչեւ 29 Յունուար 2019 իրագործելու կառոյցը գնելու իր առաջին իրաւունքը»:

Նշանակուած յանձնախումբի անդամները, գլխաւորութեամբ՝ Գանատահայոց Թեմի Փոխ-Առաջնորդ եւ Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւ՝ Արժ. Տէր Չարեհ Ա. Զինյ. Չարգարեանի, կը բաղկանան հետեւեալներէն. Օհան Օհանեսեան՝ Թեմական Խորհուրդի ատենապետ, Ռոզին Իմաստունեան՝ Ծխական Խորհուրդի ատենապետուհի, Ժագ Ստեփանեան՝ ատենապետ Հոգաբարձութեան եւ նախկին ատենապետ Թեմական Խորհուրդի, Արա Պոյաճեան՝ նախկին ատենապետ Թեմական Խորհուրդի եւ Եկեղեցւոյ Շինութեան Յանձնախումբի:

Յետ երկարատեւ եւ մանրակրկիտ աշխատանքի, Յունուար 23, 2019-ին, Յանձնախումբը Ծխական Խորհուրդին, Եկեղեցւոյ Պատգամաւորներուն, Թեմական Խորհուրդին եւ Թեմական Կալուածոց Մարմինն ներկայացուց իր ուսումնասիրութեան արդիւնքները եւ թելադրութիւնները եւ ստացաւ ներկաներու բացարձակ համաձայնութիւնը ձեռք բերուած արդիւնքները փոխանցելու Եկեղեցւոյ Անդամական յատուկ ժողովին:

Յանձնախումբը կը շարունակէ յանձնառու ըլլալ ամբողջացնելու վերոյիշեալ գնման ծրագիրը մինչեւ Փետրուար 28, 2019: Մանրամասնութիւնները պիտի ներկայացուին յառաջիկային գումարուելիք Եկեղեցւոյ տարտու անդամներու յատուկ ժողովի ընթացքին:

ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ, Հայց. Առաք. Սուրբ Եկեղեցւոյ Գանատահայոց Թեմի
ԾԽԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ, Սուրբ Երրորդութիւն Հայց. Առաք. Եկեղեցւոյ
ԿԱԼՈՒԿԾՈՑ ՄԱՐՄԻՆ, Հայց. Առաք. Սուրբ Եկեղեցւոյ Գանատահայոց Թեմի

Յոկոնաք 29, 2019 - Թորոնթօ

DÉCLARATION IMPORTANTE

Nous sommes très heureux d'annoncer que le mardi 29 janvier 2019, le Diocèse canadien de la Sainte Église Apostolique Arménienne a exercé son premier droit de refus d'achat de la propriété de l'Union Générale Arménienne de Bienfaisance (UGAB), située au 930 Progress Avenue, Scarborough, ON.

Le 11 novembre 2018, une assemblée spéciale des membres de l'Église arménienne de la Sainte-Trinité (HTAC) a été convoquée sous la présidence de l'Évêque Abgar Hovakimyan, Primat. La réunion avait mandaté un comité, nommé par le Conseil paroissial «afin de s'occuper de la convention d'achat et de vente entre l'UGAB Armen Ontario et le Centennial Collège pour la propriété de l'UGAB... afin de garantir les fonds nécessaires et d'exercer, d'ici au 29 janvier 2019, son premier droit de refus d'achat de la propriété.»

Les membres mandatés du comité, dirigé par le Révérend Archiprêtre Zareh Zargarian, Vicaire du Diocèse et Curé de l'Église de la Sainte-Trinité, sont Ohan Ohanessian, Président du Conseil Diocésain, Rosine Imasdounian, Présidente du Conseil Paroissial, Jack Stepanian, Président du Conseil des Curateurs du Diocèse et ancien Président du Conseil Diocésain, et Ara Boyajian, ancien Président du Conseil Diocésain et du comité de construction du HTAC.

Basé sur des travaux approfondis, le Comité a présenté, le 23 janvier 2019 ses conclusions et recommandations finales au Conseil Paroissial et aux délégués de l'Eglise apostolique arménienne de la Sainte-Trinité, au Conseil Diocésain et au Conseil des Curateurs du Diocèse, et a obtenu l'approbation unanime des membres ci-haut mentionnés pour présenter ses conclusions à l'assemblée spéciale des membres de l'Eglise arménienne de la Sainte-Trinité.

Le comité poursuit toutes les tâches en suspens pour mener à bien la transaction d'achat au plus tard le 28 février 2019. Les détails de cette transaction seront communiqués lors de la réunion extraordinaire des membres contribuant, qui se tiendra prochainement.

CONSEIL DIOCÉSAIN, Diocèse de la Sainte église apostolique arménienne du Canada

CONSEIL PAROISSIAL, Église arménienne de la Sainte-Trinité

CONSEIL DES CURATEURS, Diocèse de la Sainte église apostolique arménienne du Canada

29 JANVIER 2019 - TORONTO

ARMEN-ONTARIO DISPUTES KEGHART.COM REPORT

23 January 2019

Dikran,

Your January 21st, 2019 article on Keghart.com "[Canada Revenue Agency Entries Contradict AGBU Claim](#)" mischaracterizes the financial information of Armen-Ontario. We would have appreciated the opportunity to discuss and explain the inaccuracies before you posted the erroneous interpretation of the CRA filings, with CRA's logo. Did you receive CRA's approval for the use of their logo??



In your posting, you extracted from the CRA 2017 information (assets & revenue), and not the full financials (liabilities were missing), nor the historical financial trends from 2013 to 2017 which is also available on the site.

We suggest you and your readers review the financials from 2013-2016 on the CRA site. All the information is available and fully transparent.

The 2017 data does not reflect the historical financial trend and is the result of actions taken by the Board of Armen-Ontario to manage the facility in its efforts to convert the entity from losses in 2013, 2014 to positive revenue going forward from 2015.

To clarify, the 2017 Assets identified by CRA & shown as "Cash, Bank Account & Short Term Investments" of \$ 625,848 is mainly the invested Trust Funds whereby the capital is not available for operational use.

The CRA assets noted as: "Land & Building" for \$4,459,189 is for the Toronto building only (note Armen-Ontario) and was increased by \$325,045 in 2016 to capitalize the roof expenditures and repairs. All capital expenditures on the facility are accumulated in this category.

We would appreciate if you post this clarification and cease any further mischaracterizations.

Board of Directors

Armen-Ontario of AGBU

We invite readers familiar with accounting principles to comment.

Thank you.

Dikran Abrahamian

CANADA REVENUE AGENCY ENTRIES CONTRADICT AGBU CLAIM

Dikran Abrahamian, Ontario, 20 January 2019

In its [October circular](#) AGBU Armen-Ontario claimed “the cost of operating the Center has become staggering”. Furthermore, it informed that AGBU was approached by Centennial College and “an agreement to sell” the property was entered provided “the leadership of Holy Trinity Armenian Church...would exercise its first right of refusal to acquire the property.” Following several community meetings it became obvious that the church was unable to raise the \$8.5 million to acquire the centre. We are a few days away from Centennial College exercising its rights on Jan. 28.



Readers of the above circular were left with the impression that AGBU Armen-Ontario was in **dire financial state** and the option to sell the property either to Centennial College or the Holy Trinity Church was the only solution for the relief of the financial burden. Whether to impart such a grave impression was intentional or otherwise is difficult to evaluate without access to the minutes of the board. The minutes would shed light on the internal discussions leading to such a drastic decision.

A cursory look at the data filed by AGBU with Canada Revenue Agency for 2017 reveals a financial picture far from being desperate. It shows a reasonably healthy amount of \$625,848 under “Cash, bank accounts, and short-term investments” and \$26,629 as “Amounts receivable from all others.” Total revenue for the year was \$386,472, whereas total expenditures amounted to \$249,957. An entry of \$4,459,189 is made under Assets “Land and buildings in Canada.” It’s not clear whether it refers only to property in Toronto or also elsewhere in Canada, such as Montreal.

Readers may check the above Revenue Canada Agency entries at [Schedule 6: Detailed financial information – ARMEN ONTARIO OF ARMENIAN GENERAL BENEVOLENT UNION INC.](#) and click on the various headings appearing on the page.

The data raise many challenging questions, but not being privy to supplementary crucial information, especially the minutes and correspondence of the board with various relevant agencies and the AGBU headquarters in New York, **it is immaterial to deduce any conclusion or make allegations.** We encourage AGBU in Toronto and its New York headquarters to be more transparent. To our knowledge, the Armenian community in Ontario invested one-third of the cost of constructing the centre in 1981. Since then the community has invested countless hours to maintain it as a functioning and necessary community centre.

Invitation to Membership Meeting - Open to the Community



Click on [ՀՐԱԻՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ](#) for the Armenian text

Toronto, 7 November 2018

Dear Faithful,

The Pastor and the Parish Council of the Holy Trinity Armenian Church invite you to a special Membership Meeting that will have a broad impact on the entire Armenian community. This meeting will take place on **Sunday November 11, 2018 at 2:00pm** in the "Magaros Artinian" Hall, presided by His Grace Bishop Abgar Hovakimian, Primate of the Armenian Church Canadian Diocese.

Considering the importance and urgency of this meeting we strongly encourage all members of the community to attend.

AGENDA

1. Registration
2. Call to order
3. Opening prayer
4. Adoption of the agenda
5. Sale of AGBU Toronto property to Centennial College
 - a. Key points of the terms of sale
6. Reading of the resolution
7. Open floor discussion
8. Voting (Members only)
9. Closing remarks & prayer

Thank you and we look forward to your presence at the meeting.

Pastor and Parish Council

**ԱՐՏԱՀԵՐԹ ԵՒ ՀՐԱՏԱԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆԴԱՄԱԿԱՆ ԺՈՂՈՎ
- ԲԱՑ ՀՐԱԻՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ -**

Սիրելի Հաւատացեալներ,

Այսու, Ս. Երրորդութիւն Հայց. Առաք. Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւն ու Ծխական Խորհուրդը կը հրաւիրեն Ձեզ մասնակցելու Արտահերթ Անդամական Ընդհանուր Ժողովի, որը մեծ նշանակութիւն պիտի ունենայ ամբողջ Հայ Համայնքին համար:

Ժողովը պիտի գումարուի **Կիրակի, 11 Նոյեմբեր 2018-ի կ.ե. ժամը 2:00-ին** եկեղեցւոյս «Մակարոս Արթինեան» սրահին մէջ, նախագահութեամբ՝ Գանատահայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Աբգար եպս. Յովակիմեանի:

Նկատի ունենալով ժողովի կարեւորութիւնն ու հրատապութիւնը, համայնքի բոլոր անդամներէն կը խնդրուի անպայման ներկայ գտնուիլ:

ՕՐԱԿԱՐԳ

1. Անդամներու արձանագրութիւն
 2. Բացման կոչ
 3. Բացման աղօթք
 4. Օրակարգի վաւերացում
 5. Թորոնթոյի ՀԲԸՍ կեդրոնի կալուածի վաճառք՝ Centennial College-ին
-Վաճառքի պայմաններու հիմնական կէտեր
1. Բանաձեւի ընթերցում
 2. Բաց քննարկում
 3. Զուլեարկութիւն (տրատու անդամներ)
 4. Փակման խօսք եւ աղօթք

Շնորհակալութեամբ եւ Ձեզ ժողովին տեսնելու ակնկալութեամբ՝
Հոգեւոր Հովիւ եւ Ծխական Խորհուրդ

2 November 2018

Holy Trinity Considers Buying Toronto AGBU Centre

IMPORTANT ANNOUNCEMENT

Click on [**ԿԱՐԵԻՈՐ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ**](#) for the Armenian version

On Tuesday October the 30th at 8:00 p.m., upon the invitation of the Pastor and Parish Council of the Holy Trinity Armenian Church, an urgent meeting was held at the Maral Ishkhanian Hall of the

Church. The meeting was presided by the Vicar of the Diocese of Armenian Church and Parish Priest, Rev. Archpriest Zareh Zargarian and later via Viber call, Primate of the Diocese of Armenian Church Canadian Diocese, His Eminence Bishop Abkar Hovagimian. Present to the meeting were, past and present chairpersons of the Diocesan Council, current delegates, current members of the Parish Council, and the Chairperson of Barev Centre.



This meeting was called as a result of [AGBU's decision to sell the AGBU/Alex Manoogian centre](#) to Centennial College (see below communique issued by AGBU on October 30, 2018). The sole agenda item for this meeting was to explore and discuss the Church's options to address this major development.

After a lengthy exchange of views and ideas, the meeting unanimously decided to recommend to the Church membership, that the Church exercise its first right of refusal option (that exists between AGBU and the Church) and purchase the AGBU Centre to protect and safeguard the survival and long term growth and services of the Church to the community.

Based on the foregoing, it was decided to call a special and urgent General Membership meeting on November 11, 2018 to debate and approve this recommendation.

Thank you for your continued support,

Pastor and Parish Council of Holy Trinity Armenian Church

October 2018

Dear AGBU Toronto Members,

As you are aware, the AGBU Center in Toronto, built in 1981, has accommodated the needs of our chapter for more than three decades. Even as our Chapter continues to thrive with cultural, athletic and charitable activities, the cost of operating the Center has become staggering, requiring us to rent the facilities most of the time.

AGBU Toronto together with the Central Board, has been considering options to address this issue for some time, including moving our Chapter operations to a more centralized location that will make it even more convenient to meet the needs and interests of our community.

AGBU was recently approached on a confidential basis by Centennial College, an adjoining non-profit organization, and we entered into an agreement to sell our current property with the option of leasing it back to use as necessary through at least January 2020. This will give us time to decide our next steps as we continue uninterrupted our various activities, and also consider opportunities to expand community participation and support. This decision was endorsed by the Central Board.



With discussions ongoing, we recently shared the details of the Centennial College proposal with the leadership of Holy Trinity Armenian Church and explored the possibilities for the Church to exercise its first right of refusal to acquire the property.

As you know, AGBU has enjoyed a century long-relationship with our Church and cooperates closely with churches in communities across the globe; Toronto is no different. We will, of course, work to minimize the impact of this move on the operations of Holy Trinity and look forward to continuing to support each other's important work.

We will continue to provide timely updates as this agreement moves forward and will gladly answer any questions you may have. As always, thank you for your continued support of AGBU's important work.

AGBU Armen-Ontario

ԿԱՐԵՒՈՐ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Երեքշաբթի, 30 Հոկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 8-ին Ս. Երրորդութիւն Հայց Առաք. Եկեղեցոյ Հոգեւոր Հովիւին եւ Ծխական Խորհուրդին հրաւերով տեղի ունեցաւ արտահերթ խորհրդակցական ժողով, նախագահութեամբ՝ Գանատահայոց Թեմի Փոխառաջնորդ՝ Հոգեւոր Հովիւ Տէր Չարեհ Ա. Քինյ. Չարգարեանի, որուն ապա Viber-հեռաձայնի հաղորդակցութեամբ միացաւ նաեւ՝ Գանատահայ Թեմի Առաջնորդ՝ Գերշ Տ. Աբգար եպս. Յովակիմեանը: Հանդիպումը կայացաւ եկեղեցոյս «Մարալ Իշխանեան» սրահէն ներս:

Ժողովին ներկայ էին Գանատահայոց Թեմական Խորհուրդի ներկայ եւ նախկին ատենապետներ, ներկայ պատգամաւորներ եւ Ծխական Խորհուրդի ներկայ անդամներ, ինչպէս նաեւ «Բարեւ» Կեդրոնի ատենապետուհին:

Արտահերթ այս հանդիպման հիմք կը հանդիսանար Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան կողմէ առնուած որոշումը՝ վաճառել Ալեք Մանուկեան կեդրոնը՝ Centennial College-ին (կցուած գտնել ՀԲԸՄ-ի 30 Հոկտեմբեր 2018 թուակիր հաղորդագրութիւնը):

Ժողովի միակ օրակարգն էր բացայայտել եւ քննարկել Ս. Երրորդութիւն եկեղեցոյ կարելի հնարաւորութիւնները՝ գտնելու լաւագոյն լուծումը այս իրավիճակին:

Բազմազան տեսակետներու եւ առաջարկներու փոխանակումէն ետք, ժողովը միաձայնութեամբ որոշեց առաջարկ ներկայացնել եկեղեցոյ տրատու անդամներուն, որ եկեղեցին օգտագործէ Ս. Երրորդութիւն եկեղեցոյ եւ ՀԲԸՄ-ի միջեւ գոյութիւն ունեցող համաձայնութիւնը (մերժելու առաջին իրաւունքը) եւ գնէ ՀԲԸՄ-ի կեդրոնը եւ հողատարածքը, ապահովելու համար եկեղեցոյ երկարամեայ ծառայութիւնները ի խնդիր համայնքի գոյատեւման եւ առողջ զարգացման:

Նկատի առնելով վերոյիշեալները, Հոգեւոր Հովիւի եւ Ծխական Խորհուրդի անունով յայտարարութիւն մը պիտի ուղարկուի համայնքի գաւազներուն, զանոնք հրաւիրելով արտակարգ Ընդհանուր Անդամական Ժողովի, քննարկելու եւ հաստատելու վերոյիշեալ առաջարկը:

Շնորհակալութիւն ձեր յարատեւ աջակցութեան համար,
Հովիւ եւ Ծխական Խորհուրդ

Սբ. Երրորդութիւն Հայց. Առաք. Եկեղեցոյ

